

ԿԵԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՑՆԵՐԸ

## ԺԱԹԾՆԴԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՄԵՆՏԷԼԻ ՕՐԷՆՔՆԵՐԸ

Ժառանգականութեան (héredité) երեւոյթը կենսաբանութեան չափազանց խոռվիչ մէկ էջը կը կազմէ:

Հասարակաց ըմբռնում մըն է թէ և նմանը նման կը ծնի »: Շուն մը աքլոր չի ծնիր, ոչ ալ խնձորենին՝ դդում: Կազմով, բնախօսութեամբ և ներքին ճգոտութերով՝ ծնողին և ծնեալին մէջ խորունկ նմանութիւններ կան: Բայց ինչո՞ւ և ինչպէ՞ս: Այս հարցութերը մեղ կը տանին մինչեւ սազմին բարդ յօրինուածքը, ուր խասցած է տեսակին, ցեղին գարաւոր պատմութիւնը:

Բայց երբ բուսական կամ կենդանական տեսակի մը մասնաւոր յատկանիշերը նկատի կ'ունինանք, անոնց փոխանցման մէջ կը հանդիպինք տարօրինակ զարտուղութեան: Յաճախ ծնեալը կը քաշէ իր հայրը կամ իր մայրը, յաճախ սակայն իր մեծ հայրը կամ մերձաւոր մէկ ազգականը եւ երբեմն ալ առնաւական տիպ մը. մարդուն պարագային երբեմն ճիշտ կ'ըլլայ ըսել « ինչպէս հայրը, այնպէս զաւակը », բայց երբեմն ալ, նոյնքան ճիշտ, « ագահ հօր՝ շուայլ զաւակու »:

Ի՞նչ է վերջապէս այս և ասոր նման ժառանգական հակասութիւններուն պատճառաբանութիւնը: Ըսենք անմիջապէս, որ ժառանգական երեւոյթները երկար դարեր մնացին անբացատրելի, անոնք կը կազմէին բաւիզ մը, ըստ Պալզաքի, ուր մոլորած էր գիտութիւնը:

Եւ այս հասկնալի է. կեանքը թէեւ կրկնութիւններով լիցուած է և ապրող տեսակները սերունգէ սերունգ զիրար կ'ընդօրինակեն, բայց անակնկալ յայտնութիւնն ալ հոն դեր մը կը խաղայ Ոչ միայն այդ, այլ ամէն մէկ տեսակի մէջ, երբեմն, այնքան ազգակներ զիրար կը խաչաձեւեն, որ անոնց թնառվին մէջ պատճառի եւ արդիւնքի կազը գտնելը կը դառնայ վերին աստիճանի գիտուարին:

Բայց ներկայիս Արիանէի թելը գտնուած է ժառանգականութեան բաւզ գուրս գալու համար, վերջին քառորդ դարու ուսումնասիրութիւնները կը Թոյլատրեն բացատրելու կարգ մը օրէնքներ, որոնք կը լուսաբանեն անյարակից երեւոյթներու շատ շատերը:

Իրապէս ժառանգականութեան գիտութիւնը կը սկսի Մենտէլով: Եղիան Մենտէլ, չեխ վանական մը, մօտ երեք քառորդ դար առաջ, իր մենաստանի պարտէզին մէջ քմայքն ունէր խառնածին բոյ-

սեր յառաջ բերելու. այսինքն իրարու հետ բեղմնաւորելու նոյն տեսակին յատուկ երկու տարրեր ցեղերու ծաղիկները իր փորձերուն նիւթ ընտրած էր առաւելապէս ոլոռնի (պէզելիա) սեռերը: (\*)

Մենատէլ, — խորաթափանց միտք, — գիտեց, «ր խառն այդ բեղմնաւորութիւնը ըստ բախտի, պատահական արդիւնքներ չի տար, այլ ենթակայ է շատ որոշ և յաճախ մաթեմաթիքական ճշգութեան մը, զոր նոյնիսկ կարելի է նախատեսել:

Ան յայտագրի մը մէջ խտացուցած է իր փորձերուն պատմութիւնը և անկէ հետեւցուցած է խառնածնութեան (hypbridation) մէկ երկու օրէնքներ, որոնք իրմէ վերջ միայն նոր գիտութեան մը հիմնաքարը պիտի կազմէին: Իր աշխատութիւնը մնաց անյայտ, մինչեւ «ր քսաններորդ գարու սեմին, քանի մը կենսաբաններ նշմարեցին անոր կարեւորութիւնը: Այդ օրերէն սկսած Մենատէլի օրէնքները, — հակառակ բուռն քննադատութիւններու, — նորանոր փորձերուն ուժով, ինքինքնին պարագանեցին:

Մենատէլի կողմէ գրուած առաջին օրէնքին իմաստը սա է: — Ամէն խառնածինի մէջ ծնողական տարրեր յատկանիշերը իրարու չ'են խառնուիր, իրարու իետ չ'են նոյնանար, այլ թաքուն կերպով, քով քովի կը մնան, անջատ, եւ իր յաջորդներուն մէջ կընան կըկին, նոյնութեամբ, երեւան գալ:

Յատկանիշերուն տարամնջաստման այս օրէնքը (*loi du divorce des caractères*) բացատրենք պարզ օրինակով մը:

Անտալուգեան հաւել երկու ցեղեր կան, որոնք բացարձակապէս յար եւ նման են իրարու, միայն մէկ յատկանիշով կը տարրերէն իրարմէ, մէկը սեփ սել է ամբողջութեամբ, միւսը սպիտակ:

Արդ, միացնենք երկու ցեղերէն առնուած արու մը էզի մը հետ, այսինքն ճերմակ աքլոր մը սել հաւու մը հետ, և կամ հակառակը, սել աքլոր մը ճերմակ հաւու մը հետ, արդիւնքը միեւնոյն է: Յառաջ եկած խառնածինները ամէնքն ալ կը դառնան կապտաւուն, ինչ որ խառնուրդ մըն է սելի և ճերմակի: Մինչեւ հոս ոչինչ կայ տարօրինակ:



Սակայն երբ կապտաւուն խառնածիններէն արու մը և էզ մը իրարմով բեղմնաւորենք, կը ստանանք տարօրինակ արդիւնք մը:

(\*) Կենսաբանօրէն բուսական կամ կենդանական ՏԵՍԱԿ կ'ըսուին իրարու աննման բուսականմբերը կամ կենդանախումբերը (շան տեսակ, կատուի տեսակ), մինչդեռ ՅԵՂ զսելով պէտք է հյակնուղ նոյն տեսակին պատկանող բայց յատկանիշերով տարրեր բուսախումբ կամ կենդանախումբ (օր. շան ցեղեր, վարդի ցեղեր, մարդկային ցեղեր եւայլն):

յառաջ եկած ձագերը կը ներկայացնեն երեք գոյն, —սեւ (մէկ հատ), ճերմակ (մէկ հատ), կրկին կապտաւուն (երկու հատ), — ի՞նչպէս կը ներկայացնէ պատկերը Ուրեմն մէկ սերունդ ետքը հայրական և մայրական հարազատ գոյները կրկին երեւան եկան:

Ու, ինչ որ պահ մը զարմանալի կը թուի, եթէ շարունակենք փորձերը (կապտաւուն էզ  $\times$  կապտաւուն արու) պիտի տեսնենք որ յառաջ եկած բազմաթիւ ձագերէն միշտ մէկ չորրորդը զտարիւն աե, մէկ չորրորդը զտարիւն ճերմակ, իսկ մնացեալ երկու չորրորդ, ալ

կամ կէսը կապտաւուն (խառնարիւն) են:



Եթի պատկերը կը ներկայացնէ՝ հաւերու, իսկ վարի պատկերը՝ ծաղիկներու զուգաւորման արդինքը. Սամոնը, Ս1= առաջին սերունդ, Ս2= երկրորդ սերունդ:

Ճիեր, ճագարներ, ոչխարներ, ոլոռներ, վարսակներ, լուրիաներ, եւայլն:

Ապա ուրեմն երկրորդ սերունդին մէջ ի՞նչպէս բացարել մեծանողական յատկանիշերուն վերերեւումը և ի՞նչո՞ւ այդ որոշ համեմատութիւնը:

Մենատէրեան բացարութիւնը հատեւեալն է.

— Եեւ հաւազգին (հաւը կամ աքլորը) իր սեռային բջիջներուն մէջ կը պարունակէ սեւ գոյնը պայմանաւորող տարրերը, ճերմակ

թայց եթէ ճերմակը ճերմակին, կամ սեւը սեւին հետ բեղմնաւորենք, միշտ պիտի ունենանք մաքուր ճերմակ, կամ զուտ սեւ հաւեր, առանց թագուն խառնուրդի: Իսկ կապոյտ կապոյտի հետ եղած միութիւնը միշտ պիտի տայ վերոյիշեալ համեմատութեամբ երեք գոյնով հաւեր. մաքուր կապոյտ հաւի ցեղ մը ստեղծել անհնար է:

Եւ այս երեւոյթը նըւմարուած է բուսական կամ կենդանական ուրիշ ցեղերու միջեւ եւս, երբ անոնք միւակ յատկանիշով մը կը զանազանուին իրարմէ (շերամմեր, խղունջներ, աղաւնիներ, քանարիկներ, բարսակներ, լուրիաներ, եւայլն):

հաւագգին ալ նորանապէս իր սեռային բջիջներուն մէջ կը պարունակէ ճերմակ գոյնը պայմանաւորող տարրերը: Երբ առողք կը զուգաւորուին, իւրաքանչիւրը կուտայ իր տարրերը, իր սեռային ինքնայատուկ բջիջները, որոնք երբեք իրարու հետ չեն խառնութիր, այնպէս որ կապոյա գոյն ունեցող խառնածին աքլորի մը մէջ, իր սեռային երկատեսակ բջիջներուն իսկ պատճառաւ, երկու տեսակ արական սերմնակինսիներ կ'արտադրուին, ճերմակի յատուկ սերմնակնսիկներ, սեւի յատուկ սերմնակնսիկներ. իսկ կապոյա գոյն ունեցող խառնածին հաւուն մէջ ալ երկու տեսակ ձուիկներ կը կազմուին, ճերմակի յատուկ ձուիկներ, սեւի յատուկ ձուիկներ:

Արդ, սերմնագործական այս չորս տեսակ տարրերը գէմ գիմաց գալու պարագային, անոնց միացման չորս հաւանականութիւն կայ, ինչպէս կը ներկայացնենք ստորեւ.

$$\begin{array}{cccccc} \text{ճերմակ} & \text{սերմնակինսիկ} & + & \text{ճերմակ} & \text{ձուիկ} & = \text{ճերմակ վառեակ} \\ \text{»} & \text{»} & + & \text{»} & \text{»} & = \text{կապոյա } \text{»} \\ \text{սեւ} & \text{»} & + & \text{»} & \text{»} & = \text{»} \\ \text{»} & \text{»} & + & \text{»} & \text{»} & = \text{սեւ } \text{»} \end{array}$$

ինչ որ կը հաստատուի փորձով:

Ուրեմն խառնածինի մը սեռային բջիջները աւելի բարդ են, կամ զինքը ծնող էակներունը, աւելի ճիշտը, խառնածինին սեռային բջիջներուն կազմին մէջ քով քովի, առանց նոյնանալու կը մնան արու և էգ ծնողքներու յատկանչական տարրերը, և երբ խառնածինները իրենք ալ իրարու մէջ զուգաւորուին, անոնց մէջ թաքնուած այդ յատկանչական տարրերը կը բաժնուին իրարմէ, կ'ամուսնաւուուին, իրենց նախնական մաքրութեամբ կը յայտնուին և կուտան այն արդիւնքը, զոր տեսանքը:

Մենաէլի կողմէ դրուած երկրորդ մէկ կարեւոր սկզբունքը հետեւեալն է. —

Երբ զուգաւորող ծուիկները երկու երեք կամ աւելի յատկանին երով կը զանազանուին իրարմէ, ամէն մէկ յատկանիշ, միւսներէն անկախ, անցատարար է որ կը փոխանցուի եւ յատկանիշերու մէջ անցակտելի միութիւններ չկամ:

Յատկանիշերու անկախ տարանջատման այս օրէնքի մասին ահա պարզ օրինակ մը:

Քոպայններու (հնդկախող) երկու տիպարներ միացուցինք, մէկը (հոգ չէ թէ արու ըլլայ կամ էգ) սեւ եւ կոշտ մազերով, միւսը (էգ ըլլայ կամ արու) ներմակ եւ ողորկ մազերով. ծնած ձագերը ամէնքնալ աւելի սեւ և կոշտ մազերով ծնողքին պիտի նմանին, և պիտի կարծենք. որ ճերմակ և ողորկ յատկանիշը կորսուեցաւ բոլորովին:

Բայց ոչ, այս ձագերէն յառաջ եկած երկրորդ սերունդին մէջ մազի մեծ - ծնողական յատկանիշերը երեւան կուգան, բայց տարբեր և անսպասելի խմբաւորութերով. 9 հատ սեւ եւ կոչտ մազերով, 3 հատ սեւ եւ ողորկ մազերով, 1 հատ ներմակ եւ ողորկ մազերով (այս թիւերը համեմատութիւնը կը ցուցնեն):

Ուրեմն սեւ - կոչտ յատկանիշերը անբաժան միութիւն, մը չեն, ինչպէս նաև ճերմակ - ողորկ յատկանիշերը. անոնք իրարմէ կը բաժնուին, իրարմով կը փոխանակուին և սերունդէ սերունդ անսպասելի դասաւորութերու կ'ենթարկուին:

Եւ երր արու և էզի մասնաւոր յատկանիշերու քանակը աւելի ըլլայ, յաջորդող սերունդներուն մէջ, ամէն մէկ յատկանիշը կը զատուի իր ընկեր յատկանիշերէն և այս ձեւով հնարաւոր կը դառնայ ծնունդը այլազան էակներու:

Ըստ մենատէլեաններու, ասիկա կարելի է պարզ այն պատճառաւ որ, ամէն մէկ յատկանիշ արդիւնք է սեռային բջիջներու - սերժնակենսիկներու, ձուիկներու կամ ձուերու - մէջ գտնուող նիւթական «մի ինչ որ բանի», կենսաբանական հիւլէներու, որոնք կը նաև թերեւս տեսանելի չըլլաւ և սակայն անժխտելի են իրենց արդիւնքով:

Այդ «մի ինչ որ բանը» կոչած են ծնակ, ժառանգակ կամ ազդակ (gène, héredon, facteur): ժառանգական երեւոյթներուն մէջ, ուրեմն, էականը յատկանիշը չէ, այլ այդ յատկանիշը պայմանաւորող նիւթական ազդակը:

Եզրակացնենք. ցեղերու տեսակներու կամ էակներու ժառանգական մարմնական թէ հոգեկան ստացուածքը (patrimoine héréditaire) անլուծելի, միակուր ամբողջութիւն մը չի կազմեր, այլ այլատարը, բաժանելի, խճանկարային կազմութիւն մը ունի, որ կրնայ սերունդէ սերունդ տարբազադրութիւն և վերակազմութիւն տարբեր հէնքով մը, տարբեր սարքով մը:

(1)

Փ. ՍԱՆԱՍԱՐ

ՔՈՒՄԾՈ ԴԵՂԸ - Տօքթ. Վ. Թորգոմոսան «Հ. կոչնակ»ի մէջ (Թիւ 20, 1929) կը պատմէ թէ ի՞նչպէս քուո դեղը, որ կը գործածուի թափելու համար աղիքներու թէնեան (շէրիտ), Եւրոպա մտած է: Պոլսոյ մէջ գործող ֆրանսացի թժիշկ մը, Տօքթ. Պրայեն, Շապէշիստանի մէջ խիստ գործածական այս բոյսին բուժական յատկութիւններն ու գործածութիւնը սորպելով եթովպահայ ծերունիէ մը, Շապէշլի կարապետէն, կը թերէ ներկայացնելու ֆրանսական թժըշկական շքանակներուն: Այսպէս այս բոյսը իիմա ծանօթ է, թէեւ ոչ շատ գործածական, թէնեա թափելու: Շապէշերէն անունն է կապոց: